

July 12, 2022

Dear Parents,

Each grade has been given a Summer assignment for Armenian class.

We kindly ask that your child/children complete the attached exercises to be turned in to their Armenian teacher at the beginning of school year.

Thank you,


Sr. Emma Moussayan

Principal

# Armenian Summer Reading

Incoming 2<sup>nd</sup> Grade / Առաջինէն - 2րդ դասարան անցնող աշակերտները՝

Գիրք/Աշխատանք - Ընթերցարան 1§ Book - “Untertsaran”.



Պարականութիւն Յանձնարարութիւն

Կարդալ էջ 42-43՝ Թիթեռ՝ պատմութիւնը:



### ԹԻԹԵՌԸ

Յասմիկը իր մեծ մայրիկին հետ հանրային պարտեզ կ'երթայ: Մեծ մայրիկը, նստարանին վրայ նստած, ձեռագործ կ'աշխատի, իսկ Յասմիկը գունաւոր գնդակով կը խաղայ:

Յասմիկը յանկարծ կը տեսնէ խոշոր, նախշուն թիթեռ մը, որ կը թռչի ու կը թռչի ծաղիկի մը վրայ: Ան կը մոռնայ գնդակը ու կը վազէ թիթեռնիկին ետեւէն: Երբ կը մօտենայ թիթեռին ու ձեռքը կ'երկարէ զայն բռնելու համար, թիթեռը կը թռչի ու կը թռչի ուրիշ ծաղիկի մը վրայ: Յասմիկը դարձեալ կը մօտենայ թիթեռին. թիթեռը

Նորէն կը թռչի: Թիթեռը, Յասմիկին հետապնդումէն յոգնած, կը թռչի հեռու, շատ հեռու:

Յասմիկը տխուր-տրտում կը մօտենայ մեծ մայրիկին:

— Ինչո՞ւ չես խաղար, Յասմիկ:

— Ես կ'ուզէի թիթեռը բռնել ու իրեն հետ խաղալ, սակայն ան չուզեց, թռաւ-գնաց ու կորսուեցաւ: Ան չուզեց բարեկամս ըլլալ:

Մեծ մայրիկը կը ժպտի:

— Յասմիկ, հոգիս, եթէ դուն այդ թիթեռը բռնէիր, այլեւս ան պիտի չկարենար թռչիլ ծաղիկէ-ծաղիկ. ան նոյնիսկ կրնար մեռնիլ:

— Մեծ մայրիկ, ինչ լաւ ըրաւ թիթեռը հեռանալով. ուրախ եմ, որ չկրցայ զայն բռնել,— կ'ըսէ Յասմիկը ու կը վերսկսի գնդակով խաղալ:

Read page 42 the story “Teeter”.

## Incoming 3<sup>rd</sup> Grade / Երկրորդին - Յրդ դասարան անցնող աշակերտները՝

Էջերու ցանկ:

1. Ներկել երկու՝ ամառ՝ էջերը (color “Summer” pages:
2. Գտէ՛ք բառերը (word search) :
3. Ըստ գոյներու ցանկին ներկեցէ՛ք նկարը (color the picture, per the given color codes) :
4. Գրա - կատակ: Ամբողջացուցէք էջը եւ պիտի ստանաք ձեր ամառնային

արձակուրդի պատմութիւնը (complete the page with the required words to create a paragraph about your summer vacation) :

(վայր- place, ածական - adjective, գոյական - noun, բայ - verb)

5. Գտէ՛ք պահուած բառը (find the hidden word) :
6. Ներկեցէ՛ք՝ ուրախ օրեր՝ (color “happy days” page):
7. Գրեցէ՛ք ճիշտ բառը (unscramble the words) :
8. Տուփերուն մէջէն գտէ՛ք նկարին առաջին տառը եւ ներկեցէ՛ք (find the first letter of the picture and color the box) :
9. Անունները կապեցէ՛ք նկարներուն :
10. Գտէ՛ք նկարները, հաշուեցէ՛ք եւ տուփիկին մէջ գրեցէ՛ք համապատասխան թիւը (find the stars and count how many of each also write the number in the box) :
11. Տրուած բառերը դրէ՛ք ճիշտ սիւնակին (place the given words in the proper column) մէջ:
12. Բառերը ամբողջացուցէ՛ք ձայնաւոր գրելով գրելով (place the correct vowel to complete the word) :

Պարտականութիւն Յանձնարարութիւն - Ամբողջացուցէ՛ք տրուած 12 էջերը:

Complete all twelve pages.

Incoming 4<sup>th</sup> Grade / Երրորդին - 4րդ դասարան անցնող աշակերտները՝

Էջերու ցանկ

1. Գարուն է սիրուն է (կարդալ ոտանաւորը եւ վարի կողմը ամբողջացնել, after reading the poem In the bottom complete the sentences with the missing words) :
2. Կենդանիները իրար միացնել (join the animals to each other - հարցումներուն պատասխանել, answer the questions) :
3. Տուփերուն մէջ տրուած նապաստակի ուտելիքը շիտակ ձեւով գրել, unscramble the words - բառխաղ, crossword puzzle) :
4. Կենդանիները իրար կապել (find matching animals) - ազարակի բառախաղը լուծել (solve the crossword puzzle) :
5. Գծել օդանաւի պահանջուած մասերը (draw the missing required parts of the plane - բառերը կազմել (form the words) :
6. Գիծին վրայ գրեցէ՛ք առարկային անունը եւ ըսէ՛ք որու կը պատկանի (write the name of the object and say to whom it belongs) :
7. Մետուկ ուլիկ (կարդալ ոտանաւորը, նկարը ներկել եւ ամբողջացնել) (read the poem, color the picture and complete the paragraph with the missing words) :
8. Կենդանիներուն անունները գրելով բառախաղը լուծէ՛ (write the name of the animal and solve the puzzle) :
9. Թիւերու բառախաղ (word search) - Գտէ՛ք եւ գրեցէ՛ք նախադասութիւնը (unscramble the sentence) :
10. Կարդացէ՛ք արտասանութիւնը վերջը տոպրակներէն բառ մը առնելով նախադասութիւն Կազմեցէ (read the poem and find a word from each bag to make a sentence) :
11. Գտէ՛ք եւ նոյն գոյնով ներկեցէ՛ք հաւկիթին 2րդ մասը ուրուն միանալով բառ կը կազմէ (find the matching part of the egg to make a word, and color both sides of the egg with the same color) :

Պարտականութիւն Յանձնարարութիւն - Ամբողջացուցէ՛ք տրուած 11 էջերը:

Complete all eleven pages.

Incoming 5<sup>th</sup> Grade / Չորրորդին - 5րդ դասարան անցնող աշակերտները՝

Go to Pokrig.org site and click on red box (Համաշխարհային). It will take you to story books page; choose – ‘Պտտիլի Սիրող Ծառը’ - (Budedeel Seerogh Dzaruh).



Գիրքը Կարդալէ ետք պատմութեան նախասիրած մասին վրայ պարբերութիւն մը (4-5 նախադասութիւն) գրեցէ՛ք եւ նկար մը գծեցէ՛ք:

After both listening to the audio story and reading the book, choose your favorite part of the story and write a paragraph (4-5 sentences) and create an illustration.

Incoming 6<sup>th</sup> Grade / Հինգերորդին - ճրդ դասարան անցնող աշակերտները՝

Գիրքերու ցանկ,-

Իմ գայլս

Առիծը Վհուկը եւ Հանդերձարանը

Յովսէփ Երագներու Մադը

Պարտականութիւն Յանձնարարութիւն - Կարդացէ՛ք ձեր զատած գիրքը: Պատրաստ պէտք է ըլլաք դասարանին մէջ հարցումներուն պատասխանել կամ պատմութիւնը պատմել:

After reading the book, you must be ready to answer to some questions all tell the story in Armenian

All students have already chosen their Armenian Summer Reading from the list above.

Incoming 7<sup>th</sup> Grade / Վեցերորդին - 7րդ դասարան անցնող աշակերտները՝

Գիրքերու ցանկ,-      Յովսէփ Երագներու Մարդը  
                                    Քաջ Նազար  
                                    Ամառնային Ճամբարը  
                                    Միեւնոյն Աշխարհի Մանուկներ  
                                    Հայկ Նահապետ

Պարտականութիւն Յանձնարարութիւն - Կարդացէ՛ք ձեր զատած գիրքը: Պատրաստ պէտք է ըլլաք դասարանին մէջ հարցումներուն պատասխանել կամ պատմութիւնը պատմել:

After reading the book, you must be ready to answer to some questions all tell the story in Armenian.

All students have already chosen their Armenian Summer Reading from the list above.

Incoming 8<sup>th</sup> Grade / Եօթներորդէն - Տրդ դասարան անցնող աշակերտները`

Կարդալ Հայոց պատմութեան գիրքին վերջին երկու գլուխները: Ամբողջացնել աշխատանքի գիրքին էջերը եւ գծաւոր թուղթի վրայ պատասխանել դասագիրքի հարցումներուն:

Read the last 2 chapters of the Arminian History book. Complete workbook pages and on lined paper answer the questions in the text book.

